

ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆԸ

Լուսեղեն կետերու երեսոյքը Հրատի մրին մանիկին վերայ. — Զանազան ենթադրու-
քիւնք. — Պիտերիկեղ տեսութիւնն. — Պատասխան այս աստիպարեանց. — Հրատի
լրանցից մեկնութիւնն սպիտակ ամպոց օդնկեցութեան միջոցաւ (projection) :



Հրատի հանդիպութիւնն այնքան յա-
ճող չեղաւ ի սկզբան հոկտեմբերի
1894, որչափ էր 1892 տարուոյ
օգոստոս ամսոյն մէջ. վասն զի այն
ժամանակ մուրաբիին անկիւնաւոր տրա-
մագիծն որ 30'' էր՝ բոլորովին 26'' չեղաւ :
Սակայն իւր զիտողութեան պայմանքն ա-
ւելի եւս լաւագոյն պիտի լինին քան ինչ որ
1896 ին, յորում տրամագիծն 17'' ին
պիտի չի հասնի, եւս առաւել քան ինչ որ
1899 ին : Նոյնպէս այն աստղաբաշխներն
որ այնքան կարգակ հանցեցին անուանի իւր-
բանցներու կարծեցեալ գիւտին պատճառաւ,
նոքա եւս լռիկ միջիկ իրենց տեղը նստան,
երբ իմացան՝ թէ Հրատն քառորդ հեռա-
ւորութեան մէջ կը գտուի, ինչպէս առաջ-
տեան ասաղն :

Բուռն էր աստղաբաշխից պայքարն իրենց
զանազան դիտարանաց վերայ, օգոստոս 6ին՝
գրեթէ մի և նոյն ժամանակ՝ երեք զանա-
զան կողմերէն մի և նոյն լուրն ընդունուե-
ցաւ. Պ. Պիտերիկեղ Արեւիկայ, Պ. Հոլզէն ի
Լեան—Համբլոյն, և Պ. Պերրոտին ի Նից-
ցա երեքն այլ ստուգեցին պայծառ լոյսե-
րու ներկայութիւնը Հրատի մթին մահիկին
վերայ, որ արեւմտեան կողմը պարձած է և
օր աւեր կը նուազի չափով մը ըստ որում
ի լրումն իւր կը մտնենայ :

Աստղաբաշխը յորմէ հեռէ իրենց զի-
տակները բարձրացուցին լեբանց վերայ, այ-
նուհետեւ շատ անգամ դիտեցին այս աստե-
ղաց երեւումը, ուսկից ծագեցան խուռն հն-
թաղութիւնք՝ զորս կարեւոր է յիշատակել :
Շատերն բուռն երեւակայութեամբ վա-

աւած՝ ենթադրեցին, թէ այս կրակները
Հրատի բնակիչն վաւած լինին, որոնք մեզմէ
աւելի ելեկտրականութիւն կը գործածեն և
այնպիսի ազդու լոյսեր կ'արձըկեն՝ զորս կըր-
նայ տեսնել աչքն 60 կամ 80 հարիւրո-
րամետր տրամագիծ ունեցող դիտակով :

Այլք ալ ըսին, թէ այս լուսեղէն կէ-
տերն Հրատի մթին մահիկին վերայ կը տես-
նուին օդնկեցութեան միջոցաւ : Սոքա կ'են-
թադրեն, թէ անոնք ամենափոքր գիտաւոր
աստիպեր կամ սիրուն փոքրիկ մուրաբաներ
ըլլան, որք զէպ 'ի առ մեզ կ'ուղղուին և
կը ճանապարհորդեն տեսութեան ճառագայ-
թին մի և նոյն ուղղութեան վերայ, զորս՝
դիտելու ժամանակ՝ կ'արձըկեմք զէպ 'ի մո-
լորակն :

Եղան ուրիշներ այլ՝ որք կ'երեւակայէին՝
թէ կը տեսնեն հոն վեհուլի կամ Ֆիւզի-
ցամայ նման հրաբուխ լեբան բերան-
ներ : Այլ որպէս զի այս ենթադրութիւնն ու-
շաղկոթեան արժանանայ, հարկ էր բա-
ցայայտել թէ ի՛նչպէս այս բացալատ անգըն-
դոց բերանն պիտի կարենար ուղղուիլ զէպ
'ի այն հիւլէն՝ յորում մենք կը բնակիմք :
Յիրաւի, Հրատէն տեսնուած տրամագիծն 5''
աստիճանի չի հասնելով՝ հազիւ թէ երկ-
նային կամարին հարիւր միլիոներորդ մասը
կը գրաւէ նա վերէն մեր ամենամերձաւոր դը-
րացեաց համար :

Արդ անհրաժեշտ պէտք է ընդունիլ, թէ
Հրատի լոյսերն յառաջ եկած են մուրաբակէն
կախումն ունեցող նիթերէն, որք իւր մակ-
երևութէն շատ վեր կը գտուին, և արե-
գակնային ճառագայթներ կը ցոլացընեն մինչ

լուսաւորուած շին դեռ Հրատի մերձաւոր մասերն :

Այս հանգամանքն երկու զանազան եղանակօք կրնայ կատարուիլ : Նախ կրնայ ենթադրուիլ՝ որ այս նիւթերս բարձր լեւանց գազաթիւներն լինին, որոց սուր ծայրերն կրնան տեսնելն զարեգակն՝ երբ դեռ գիշերային մութ խաւարին մէջ ընկղմած են մերձակայց գաշտաւայրք կամ նոյն իսկ իրենց գառ 'ի վայրերն : Այս տեսութիւնս յաջողութեամբ պատշաճուած է նաեւ նման լոյսերուն՝ որք կը տեսնուին լուսնի աւարտչին դրսի կողմանէն : Չայս կը գործածեն գլխաւոր սուր ծայրերուն բարձրութիւնը իմանալու համար որոնք և կը ծածկեն մեր արբանեակը :

Տարակոյս չկայ, թէ Հրատի աւարտչին դրսի կողմէն տեսնուած լոյսերէն շատերն բընաւ ուրիշ ծագում մի չունին. վասն զի մասնաւորապէք կը ցուցնեն, թէ իրենց բարձրութիւնն 3,000 մետրէն աւելի չէ. բարձրութիւն մի՛ որ բնաւ չափազանց չէ. և բոլորովին համաձայն է անոր հետ՝ զոր մինչ կը ճանչնանք մոլորակի բնական կազմութենէն. բայց կան այլ դիտողութիւնք, որինակի համար յետինքն, որոց յիրաւի այս բացայայտութիւնն չի պատշաճիր : Այսպէս Պ. Պիտերինգի 1892 ին ցոյց տուած լոյսերն այնպէս հեռացած են աւարտչէն՝ ուսկից հարկ կը լինի ենթադրել՝ թէ գազաթիւներն 30,000 մետր բարձրութիւն մ'ունենալու են, ենթադրութիւն մի՛ որ ո՛ր և է տեսակիտով չէ ընդունելի :

Նոյնպէս Պ. Պիտերինգ կարծեց՝ թէ այս նիւթերն Հրատի մթնոլորտին մէջ ծածանող ամպեր կարելի է ըլլան՝ որոնք և կը ցուցնեն արեգական կենդանի լոյսը զէպ ի սա մեզ :

Հրատի մակերևութին վերայ ցուցած լուսոյն լուսապատկերին միջոցաւ իմացած են, որ այս մոլորակիս մթնոլորտն կը բովանդակէ շրեղէն գոլորշոյ մեծ քանակութիւն մի : Իւր բնական վիճակին ցըցուցածին համեմատինքն շատ թանձր և տաքածուած է. յորմէ կարելի է ենթադրել՝ թէ հոն շատ անգամ ամպեր ձեւանան : Շուտաւէ, Հրատի երևելի զննիչներէն մին, որ դեռ կ'ապրէր այս դա-

րուս սկիզբն, այս նշմարութեան վերայ այնքան համոզուած էր՝ որ մինչև անգամ կ'ըսէր, թէ այս մոլորակիս բոլոր մակերևոյթն մեզի անծանօթ է, և թէ բաց ի բնեւորէն ուրիշ ոչ մի բան չենք նշմարած իւր մակերևութին վերայ :

Չզողովան զօրութեան սաստկութիւնն երկրիս մակերևութին վերայ գտուածին կէս մասն միայն լինելով՝ յայտնի է թէ այս ամպերն շատ աւելի հերու պէտք են տարածուիլ քան մեր երկրինը. նաեւ կը գտուին սպիտակ ամպոց նման 30,000 մետր կազմութիւն ունեցող ամպեր :

Ընդ այսպիսի հաւանական ենթադրութեան զէմ՝ սա աւարկութիւնն միայն կարող են ընել, այսինքն է՝ հարկ է ընդունել՝ թէ այս թլփայտող ամպերն Հրատի սկաւառակին մի և նոյն կէտերու վերայ թիւատարած կը մնան մի քանի շաբաթ և զուցէ ամիս մը :

Առ այս կը պատասխանենք՝ թէ շատ անգամ տեսնուած են անթափանցիկ և թանձր թլփայտող ամպեր՝ յորոց պայծառ արեգակնային ճառագայթներ կը ցուրնային, որոնք և ամբողջ ամիսներով փազդիոյ երկրին մակերևութին մի և նոյն կէտերու վերայ հանգչած կը մնային : Ասոր իւր օրինակ կրնանք բերել՝ Եւրասիոյ մեծ մասին մէջ 1883 ին պատահած չոր մառախուղը : Յիշենք նաեւ 1882 տարւոյն յունուար ամսոյն մէջ հանգիստ մառախուղն՝ որ անընդհատ 20 օր տեւեց : Նոյնպէս մօտ օրերս Պարիսու մէջ օդապարիկով վերելք մի կատարեցին, իմանալու համար՝ թէ արդեօք անկանոն բան մի կը պատահի՞ վերն : Եւ ահա ի մեծ զարմանս՝ տեսնուեցաւ հոն սաստիկ մառախուղ մի 150 մետր թանձր, որ և թիւատարած կը կենար գրեթէ 2,000 մետր բարձրութեան վերայ. որոյ վրայի երկինքն զննու և պայծառ էր : Տարակոյս չկայ որ՝ եթէ Արուսեկի բնակիչքն դիտած լինէին երկրիս մակերևոյթը, զազափար մի կ'ունենային՝ տեսնելով երկրիս աւարտչին դրսի կողմն գրեթէ 2,000 մետր բարձրութեամբ լեռ մի, եթէ լինի առաւօտն եթէ երեկոյին՝ ըստ որում մեր մոլորակն նոցա համար երեկոյեան աստղ մ'է և կամ առաւօտեան :

Մօտ օրերս՝ է շրջակայս Շալոնի (առ Մառնայ) կատարուած վերելքի մը ժամանակ Պ. Մայլէտ ամպոց շուանկար մի առաւ, յորում կը տեսնուին լուսեղէն դէզադէզ ամպեր, որք յիրաւի Արուսեկին աստղարաշխից համար Պիւրենեան լեռանց ծայրերուն նման լեռան մի երևոյթ պիտի ընծայէին. սակայն հոն կը տեսնուի նաեւ սպիտակ ամպոց տեսակէն երկայնաձեւ սառնեղէն մեծ ամպ մի : —

Մտոյդ է, թէ այս ուրիշ ամպոց ձևացմունքն՝ որոց երկայնութիւնն երբեմն հարիւր

հազարամետրներու կը հասնի՝ մեր դրացեաց երեւցած պիտի լինէին ջրանցից կրկին գծերու ձեւով : Արուսեկի աստղարաշխքն յիրաւի եթէ իրենց բոլոր տեսողական զգացողութիւնքն բանեցնեն, այն ժամանակ անշուշտ կը համոզուին, թէ երկիրս այլ ունի Հրատի մակերևութիւն վերայ տեսնուողաց նման ջրանցներ : Եւ թէ մեր մոլորակին վրան ալ կու տան այնպիսի անտեղի ծանօթութիւնք, որոց պատմութիւնը կարգացիւք և լսեցինք գրեթէ ամեն տեղ :



Ա Ռ Ա Վ

Լ Ո Ւ Ծ Ք Ե Զ Ա Ն Յ Ե Ի Չ Ի Ն



Ա ի զոյգ Եզներ, ուժեղ մարմնով,
 կամարաձեւ, կոտոնեերով,
 Լըծուած սայլին առեղին, [գին.—
 — Որոյ վերայ դիզուած էր բեռն ահա—
 Հանդարտաբայլ յառաջելով,
 կամաց կամաց կ'երթային
 'Իէպ 'ի քաղաքն մօտաւոր.
 Սոցա քովէն, տեսնես յանկարծ,
 Մի տըրմուղ ձի, շալակն առած,
 Նոյնպէս տըրմուղ հեծելազօր.
 Քըրտնաթաթախ ձին բոլորով,
 Սակայն դարձեալ ճոխ ճեմելով,
 Անցած միջոց հեզնօրէն
 կ'առէ Եզանց խընդալէն,
 « Այդ քալուածքով հազիւ կարնաք

» վազը իրկուն հասնիլ քաղաք »,
 Ինք կը սկըսի վազել առաջ :
 Խեղառ հեծեալն մի ձախ մի աջ
 նը տատանէ իւր մըտրակ :
 Այլ չը հասած դեռ քաղաք,
 Հեծեալն և ձին ի միասին
 Դարէն ի վայր կը գըլորին :
 Նոցա քովէն, կամաց կամաց,
 Եզներն՝ սայլովը բեռնաբարձ,
 Միշտ միակերպ քայլելով
 Հասնին քաղաք ցորեկով :
 Ո՛վ որ կ'երթայ հանդարտ կամաց
 Շուտ կը կըտօրէ ճամբան երկար,
 Ի կէս ճամբուն կ'ինկնայ յոգնած,
 Ո՛վ կ'ըլտապի յիմարաբար :

